

Ոռուանսայլիք ցաւերն անցեալ վիշտ ու կոկիծ ,  
 Դառնար գարուն մեր ազգութեան պերճ ծաղկալից ,  
 Հայրեր , մայրեր , իմ եղբայրներ , աղիւ քսրեր ,  
 Աչա ես ալ ձեզ պէս օտար անկիւն մ'ընկեր ,  
 Ձեզ պէս քշուած Հայաստանէն դուրս անժառանգ ,  
 Չունիմ երբէք յստ մը որ լսուի հոն արձագանք :  
 Իսյոց արձունիքն իմ աշուշներս ալ խիստ ողողէ ,  
 Ձեր հառաջանիքն իմ սրտիկս ալ կը տոշուէ .  
 Եւ իմ ճակատ զձեր մահուան թափէ կայլակ ,  
 Դեռ ջրշիջաւ ձեր սրտի հուրն եւ իմ կրակ :  
 Ո՛չ , լսեցէք , մութ հողերէդ խզդուկ այս ձայն ,  
 Հայեր , սւր ալ ընկած մնաք , յօտար գամբան .  
 Ո՛չ , այս եղբօր ձայնն է , որով ըզձեղ կ'ողբայ ,  
 Ո՛չ , թշուառիս արձունիքն է որ ձեր հող թանայ :  
 Ո՛չ , չէք մոռցուած յոր եւ անկիւն մեռայք երկրիս ,  
 Ո՞սցն Հայաստան սիրան 'ի տագնապ խնդրէ զօրդիս ,  
 Ձէ զուր թափուած ձեր ջերմ արցունիք , հայրեր , մայրեր ,  
 Ձեր սուրբ շնչով կենդանան Հայոց սրտեր :  
 Ո՞ող այս թառաջ սրտէս բղանած ւաղի արցունիք ,  
 Հանի ամեն մէկուդ պանդուխտ իմ Հայկազունիք .  
 Հանեցրնէ ձեր շիրմերուն սառաց և ձիւն ,  
 Ու միշտ սիրէ կենասափթիմ մեղ նոր գարուն :

(Յ. Ա. Կէօնիսամեն :

## ԿԱՐՃ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹԻՒՆ ՑԱՍՈՐԻՄ .

(Հարունակութիւն և վերջ , աես թիւ 9.)

Իւղատունը կանգնած արձանի մի վրայ , Կ'յսուած անմահ և անվախճան որ ստեղծեաց մարդ բանական , եւառը նմա ցաւպ հովտական հովու ել զհօտս սիրական . բարձաղ խալին աէ բունական օրպէս մեծին Ո՞սմէսին այն , զծովի պատառելավ աղատեցցց զամենեսեան գերագոյն գու գովելի , նման արթնոյն Գրիգորի , չարչարանօք նա խաչու կցեալ անմահ բանին Տեւառն Յիսուս սի . դատաւարն երկնառ որ աէք կացուցեալ զքէզ ամենայն քաղաքի , և առեալ

Քեզ բան քաղցրալի . Տէր խաչատուք հայրապէտի . ընդունարան հոգւոյն չնորհաց , այն որ ի վերնաստունն հրնա շեաց , զաւագեալըն զարդարեաց զբար աշխարհն սորօք կոչեաց . համբերութեան դու հետեւ մնն որ առաւել քան զՅուբայն , լսու հրամանին տերունական , որք համբերէն , խապաւ կենան Ճշմարիտ ճանապարհին դու մարք գարիտ գտիր անգին , և լաւ ուսար խսնարհութիւն , որ երեւեալ ի քում անձինք , լցոն ի հօրէ զքեզ զարդարեաց , զքեզ բաղմոց աղ ոնուանեալ քաղցր համով ի համ ածեալ , առ ի յերկինն հրաւիրեալ , խոստավխնոյն ես դու արի աեառն Կստուծց Յիսուս սի

Վրիստոսի, յորժամկանեալ յեկեղեցին հնչեալ այնիւդ բաղձալի, ծածկեալ խորհուրդն Աստուածային, յոյտնեաց մաքուր կարապեախն, գունանեալ այն Ներսիսին՝ որ գգեցաւ զսուրբ հոգին, մաքուր հոգւոյն ընդունաց մաքան զիշտիսնէս առաքեալի այն, նու զօրացեալ Հոգեւոլ սրբով անմեղ մնայ անսպական, Ծիստուս սրգւոյն տուն և աեղի, որ հանապալիքեզ հանգչի, նորին ննորհիւ աշխարհ ապրի, փառատրութիւն վերառապի, շնորհատուն ողջորմութեան Ծիստու Քրիստոս անմահ արքայն, մեքակն ունիմք առ նայուսավ զի գատեսցէ յաջակաղմեան, սոկիսաքան Յովիշաննէսին, գու համեմատ գողով նմին, շատ չարչարեալ նա աքսորի, հանգեաւ խորանն անմատուցին, Տեառն աստուծոյ դու միր մշակ, ուղիղ վարուք գու և արագ, զեկեղեցին նորոգեցեր և արաբեր որպէս դրախու. Քրիստոս անմահ սուրբ Յագաւուոր, որ է օրհնեալ ընդհօր հոգ հոգւով. ես չար մոլարս առ նայուսով, որ ասացի գովս այս գունով այս է տապան երաժշտին, տէր խաչատուր հայրապետին, որ և հանգեաւ իմեծ թարին հայոց ուկթ. (1069) Քրիստոս Աստուած տէրդ վերին, հայցման կուսին քո ծնօղին, պաղաստանօք սուրբ քառանիս լրւաւորեա զհոգիս սորբին, ամէնո :

Այս Երկու եկեղեցին վեց քահանաց ունին որբ ժողովուրդը հոգեւորապէս կը մսիթմարեն, վիճակը Արսոց վանդին թէմն է, ունի նաեւ անշարժ կալուածներ, որոց տարեկան մուտքը 400 միայ կը հաշուեն, Այս գումորը եկեղեցւոյ, դպրաստանց և առաջնորդապանին կարեւոր պիտոց քը կընան հոգալ, բաց ի բարեպաշտ ժաղալուց հոգեւոր նուերներէն ։

Սուրբ Խրուսավէմի հոգեւունն աղ

գարձեւալ հարի եւ անվա կոչուած թաղնին է, կառուցեալ բարեյիշատակ Պը րիդոր պարոն տէր կոչեցեալ Պատրիարքի, արքէ պրոյ Աթոռոցս, և յետո կը կին նորոգեալ այցելութեամբ շղթայիկիր հոգին հոգելցս Գրիգոր Պատրիարքի, ցամաքէն ճանապարհորդող բարեպաշտ ու խուաւորաց հանգստութեան համար, որուն քնական նկարագիրը այս է : ԱԵծծիակ գանէ մի ներս մանելավ ընդպարձակ և յատակը սպած գաւիթի մի կ'առաջնորդէ, որուն մէջ աեղն բարեհամ ջրհորը և լիվանը, ուրուն վրայ եղած արձանագրութեան օրինակը հսու կը գնենք, « Այ նորոգեալ լիվանս կրկին, հազար հարիւր ութսուն հնգին, յաւուրս Գրիգոր Պատրիարքին, ձեռամբ նորին գանձաւ պետին, իսկ մասնաւոր նորոգս վերջին ըրաֆ ըրաֆիս սոյն լիվանին, հազար երկու հարիւր և երկուքին, յաւուրս թնորոս Պատրիարքին եւ առաջնորդ վարդապետին Աերաստեան Դաբրիէլ դիտին, ջանիւք Աշկերտցի գանձաւ պետին տէր Արահամեան Պօղսո գըպրին. և գծողիս երկամթագրին, Յակով երիցու որդի Այնոսին. որբ հանդիպիք սոյն արձանին, ամէք Հայր մեր և ուղարկու : Արահին շրջապատը շինուած է կրկնայարկ եւ գեղեցիկ քարու կիր սենեակիներ 32 թուով որոց ամեն մէկուն գուներաւն վրայ հայկական տառերավ յիշատակարաններ գրուած է, և գաւ թին որմին մէջ աեսնուած արձանագրութեան օրինակը . « Յաւուն ու Ճահէ (1175), առաջնորդութեամբն Արտուծոց ես Գրիգոր անպետ վարդապետ, Պատրիարք սուրբ Արտուսան, վէմայ եկի քազաքն Հայկա, աւեսի հագեւունս վախով արարեալ և շինեալ ի Վրիգոր պարոն սէրէտ, և եր հայցեալ, Աստուծով նորոգեցի խցերօք և օտաներօք վերստին պայծառացու-

ցեալ զարդարեցի յիշաւուակ ինձ եւ  
ծնողացն իմոց և Յովհաննէս վարդա-  
պետին Պատրիարքին Ծիւզանդիս, և  
բազմաշխատ գանձապետացն Երուսա-  
լիմի և տղիս Հայոց և ամենայն ո-  
ղորմութիւն տուողաց, եւ որբ ըն-  
թեանուք ասացէք Աստուած սովորմի,  
ամէն ո: Անմի նաեւ ստորերկեայ ըն-  
դարձակ տեղի, բայց բանի մի չըծա-  
ռայէր, հոգետունը թէ իւր բոլոր  
տիքը և թէ ուրիշ թաղերու մէջ ու-  
նի յատուկ կալուածներ, ուստի թէ  
այս կարստածոց և թէ հոգետան տես-  
չութիւնը տեղւոյն . գանձապետին  
յանձնուած է, որոց լնարութիւն սրբ-  
րաց Ամուսյ հառավարութեան կող-  
մէն կըլլայ, որոշեալ պայմաններով:

Եկրիս քաղաքին վկայ մեր իւրո-  
ղութեանը համեմատ կարճ տեսու-  
թիւն մի ընելէն վերջը կը մեկնիմք ան-  
տի գէպ ի Կիլիկիոյ սահմանը: Քիլիս  
կամ Վլիս քաղաքը 12 ժամ հեռաւ է  
Հայոց յարեւելից հիւսիսյ լեռան  
ստորոտը կառուցած, կարի ընդար-  
ձակ է բերրի և արդաւանդահողդաշ  
տերը, որ Կիլիկիոյ սահման կը համար-  
ուի: Երկրագործութիւնը բատ հին  
սովորութեան Արաբայոց ձեռքը մը-  
նացած է. քաղաքին մօտենալու գուր-  
ուէն կերեւան 15 չափ աշտարակներ,  
մինարէ, որոնք քաղաքին անշքութիւնը  
փոքր ինչ կը վսրագործէն: Ինակիչը  
մէծաւ մասամբ այլազգի են 150 տունի  
չափ Հայոց ազգէն, քանի մի տուն  
պատական: Հայք քարուղիոր նոր ե-  
կեղեցի մի կառուցանելու ձեռնարկե-  
րէն, բայց մեջէրնին փոքր ինչ անհա-  
մաձայնութիւն պատահելով անհամար  
միացէր է: Քաղաքին հարաւային կող-  
մը միայն գաշտացին է և բարեբեր,  
իսկ լեռնային կողմերը ձիթենեաց ծա-  
ռերը կը ծածկեն, ուստի առտասու-  
թեամբ կը քաղեն ձիթապտուղը: Կան

սապոնի գործարաններ, լինի և ծխաչ-  
խոս և այն, բնակիչք ոմանք իրենց  
արհեստով և ոմանք վաճառականութիւ-  
նով վարեն. հայկական բարբառը ի-  
րենց համար խորթ կը թրւի: Քիլիս  
քաղաքին բողոքութեք ձիթենի ծառեր  
կան յիշատակ նուրիեալ սրբոյն Յա-  
կովայ վանուց՝ տեղւոյն բարեպաշտ  
ժողովրդոց, աստի մինչեւ յիթէպ 12  
ժամէ:

Անթէպ քաղաքը երեք փոքր բըլ-  
րակներու վկայ կառուցած է, գեղե-  
ցիկ գիրբուզ, բնակիչք խառն են, ո-  
րոց մեծ մասը աշլազգ, 1500 տուն  
Հայոց ազգէն: 200 տուն Բաղրաման,  
30 տուն Պատական հայք: Երկիրը  
պաղաքեր և բնակիչք աշխատասէր +  
բազմաթիւ են այգիները, և անուանի  
խաղողն, մինչեւ հինը նորէն կը պա-  
հեն: առատ է և պատուական փիստա-  
կըն, լինի մեղք ազնիւ, շամիչ, ընկոյզ-  
տորոն, կը բերէ առատ ցորեան, գա-  
րի, շուշմայ, բամպակ, բուրդ, եւ  
մրգեղնաց ամեն տեսակներէն գրե-  
թէ կը գտնուի: Օղւարձալի է պար-  
ականները ականակիտ ջրերով. վաճա-  
ռականութիւնն ըստ բաւականին  
բարգուած է, սատայնանկութէն գոր-  
ծարանները յաճախ են: Ժողովրդոց  
մեծ մասը մանաւանդ Հայոց, այս  
արհեստին կը ծառայեն, գործարա-  
նաց արտադրեալըն են, ընտիր կտաւ  
ալուճա, ասուեղէն աղա շատ ընտիր  
տեսակէն: այս ապրանքները Արիայի  
կողմերը կը տարածի:

Ասղավուրդք տեղւոյն բարեպաշտ  
և ջերմեանդ են ՚ի կրօնս, ունին ե-  
կեղեցի մի բաւական մէծութեամբ,  
բայց ժողովրդոց բազմութեան նկատ-  
մամբ կարի փոքր, երկու գորոց, մէկը  
նորաշէն, գատատուութիւն՝ հասարակ  
ընթերցանութիւն, 12 քահանայ, թէ-

մը Արսոյ վիճակէ, ոգը մաքուը և ջուրը բարեհամ, տուներուն շատերուն մէջ շատրուաններ կան, շնուածք առ հասարակ քարուկիր : Վաղարքին տրեմուն կողմէ կը տեսմուի քարտրպի մի փոյ շնուած աւերակ բերդը . Աւճուր վառին ալ կը նպաստէ քաղաքին պիտոյիցը և ազօրին գարձնելու, ունի ընդարձակ շուկաներ . կարաւանատունք, իջեւանտուեզիր, անուանի է Այսկան կոչուած զրուալոյցը, և ոյլ տեղերը, որոց վրոյ երկար լինի խօսին : Կիլիկից ընդարձակ տահանը մէկ կողմ ձգերով միացն անոր հին մայրաքարաքին մէկուն ստորագրութիւնը համառուակի համ կը դնենք, սրան ոյցեր ընթիւն ըներու բազդը ունեցանք : Տարսոն կամ Խարոխ ձայնեալ, չորս ժաման հեռի Վերոին նաւահանգը, աէն, կառուցած է տափարակ դաշտի մի մէջ, շրջապատեալ իիտ պարտէդ ներով և մրգաբեր ծառատունիներով, կիւդնոս գեաը կ'ոռուպանէ, քաղաքէն կէս ժամ բացակայ, որուն վրոյ համուըջ ձգուած է . իսկ այժմ ջրոյն սաս ափի յորձանքէն խափտուած և նորոգութեան կարօւ : Այս գետէն երեք զոտկ բաժնաւած է քողովրէն ժամ մի հեռի ուղղէն, որ նոյն տեղը պէնս պազէ կ'անուանի . մէկ մասը քաղաքին վերի կողմէն պարտէցներուն ազօրեաց և նոր շնուած բամկալի մէքէնաները դարձնելու պիտոյիցը համար, մէկ մասը քաղաքին մէջէն բնակչաց պիտոյքը հոգալու համար, իսկ միւս մասը քաղաքին վաղմէն կ'արձեալ պարտիզաց և այն բաներուն համար :

- Քաղաքէն կէս ժամ հեռի է բուն ջրաղացները, այդինքնէր, բազմաթիւ են և միանգամցն շատ արագութէամք և դիւրութեամք կաղան : Այս է անուանի ջուլիէմն՝ Այս գետին էն ձայնեալ բնակչաց : Այս ըղացաւ պէտքն Ազէք.

առնդր և ծերմիւ ախտացաւ . Դարձեալ այս գետը խեղդամանէ ըրաւ Գերմանից Ֆրետերիկոս կայորը եւ Ալմանի հայկազուն իշխանը . ձկնաբեր է, ուստի մեծամեծ ձւուկեր կը որսան, փոքր ի շատէ օգուտուներ գործնալով Այնէրկրական ծովը կը թափի . նաւարիկելի է ի ծովին մինչեւ ի կամուրջն բան է օգիտուի անուանեալ տեղին : Երկրին բարերեր ըլլալը ամեն անգ հաշակուած է : Երկրագործութիւնը ըստ հին սովորութեան, բայց բարուաք կը մշակեն, բերէ առատ ցորեան, գարի, շուշմոյ, կարեակ, բամբակ, բուրդ, և ընդեղինաց Պամեն ակսակիւերը . և մրգեղին՝ նապինջ, կիարսն, նուռն և այլ աեսակներ . ի կէնդամին՝ արջառ, ոչխար, այծ, ընարի երիվար, վայրենի և ընտանի գոմէշ : Ա աճառականութիւնը քաղաքին հիմն է, սակաւ աթիւ են հայ վաճառականները, բնակիչը խառն են, բազմաթիւ և միանգամցն հարուստ են աղագգիք, 200 տուն հայոց ազգէն : Կիսն նա եւ յոյնք, որոց նորաշէն են կեղեցի և եպիսկոպոս առաջնորդ եպամանաւոր գպուտ . բազմաթիւ է ֆելլոհ անուանեալ ցեղն, պոնք առ հաւարակ պարտիզաման և երկրագործ, գաղթեալ ի Փիւնիկեցւոց որոց բազմութիւնը և գլխաւաք շէնը և աւոթիւ կիս կողմէրը կը նատին և կը սուին նուսէրի, ինչ կրօնք պաշտէնին յայտնի չէ, առ երեսս մոհմետական կը ձեւանան և Վրաբացւոց լեզուաւ և գիրութեամք կը վարուին . Երկրին ագը ապականեալ և ջուրը միասակար ընդարսլ յամարայնի բնակիչք կը գույն թէն ի ամերան ի Ավելան և Տորոսի ընաներուն հովասուն տեղերու, ուր է ամարանց տուները այգիները և պարտէները . 8 ժաման հեռի է ըլլօվտէ անուանեալ տեղին, ուր վկացեցին

Ալորին Կիրակոս և մոյր նարա Յուղը տաց . կերեւի ջարդ գայք աւելառ մոտուոն, ուր ջերմեռանդութեամբ դիմէն ուխուուորր ասօրուէ տարի . կանքանի մի ուռն հոյոց ապդէն և քահանաց մի . Հին քաղաքին նոտինի տարածութեան և բազմամարդութեան կը վկայէն պարսպին երկու գուները, որ ցարդ կտեղուն կեցածէն հին չենքերու աւերակները և կիսափուլ բերդը . բայց պարդիս կարի փոքր և առփոփ է . Հնութեանց մէջ անուանի է վաշովակու անուանեալ հոգակոց բլտուկը, ուստի երբեմն հնութիւններ յերեւան կեցան, ունիուաք բալ զարմանալի չենքը, որուն պատերը անվասա կանգուն կեցած են և յաւիտեանս կործանելիք չունին, ուղղափեն ձայնեալ սրբքասուշ քարտամբք և գմբէթայարկ չենքը, բազմիքները, քիլսէ և ոռւրս ճամփիները . Այս ոռւրս ճամփին շնուեալ է հեթում թագաւորէն և օծեալ յանուն Պետրոսի առարելցն եկեղեցին հոյոց, որուն մէջ կը տեսնուի զարմանալի ճարտարութեամբ չեն, համակ մարմարնեաց, չորս կորն թեան միաձող ապիտակափայլ սեանց վայ կառաւցուած, պատշգամին յատակը, բողոքափք, ատամիճանները և ամեն պարտգաները միատեսակ մորմանքնեածէն, երեւակայի սիրակ մէջ եղած սրբիների կանոց սոկէզօծ խոյակներով սիւները տեսնողին մոտց մէջ խօկան նախնեաց յիշատակ կը կը պարթևացնէն, երեւակայի այն երեւելի և հոյակապ զարմիք:

Քիլսէ ճամփակ կոչեցնու միջիթը, կառուցեալ կոփածու քարտամբք պագաէն, իւր հնութիւնները առանց խանգարուելու պահուած են, աւագիստանին տեղը երկու կազմի պահու բանները ճայցիտականէ սորձանդութեամբ:

վերատառունը, այտոկնումն ան պահպանի գրան վայսի որձանադրութիւնը եղաւ ծուած ըլլուլուն անկարելի եղաւ կարգալը . Բայց առանցմէ կոյ մզիթի մի եւս ճակամ անունով, որուն մէջի եղած գերեզմանը նետի առնիւէլ կը կը չեն այլազգիք: Քաղաքը ունի բնագարձուկ շնուռականէր, վաճառատեսները, կարսուանատունը և իջեւանատեսները, կարսուանատունը գմբէթարձուկիր շնուռածովք, գործ նախնիաց, կան եւս ուրիշ երեւելի շնուռականէր որոց այլազգիք ժամանուովին սփրած են կարսուանատէր միայն այլազգիք կը ճանաւուի, ագարակները, ընդարձակ գաշտերը, պարտէ զները և ուրիշ արդիւնաբեր կարսուանները այլազգեաց կը վերաբերին: Հայոց թագը միւս ազգերէն որոշ է, ուր է իրենց եկեղեցին գպրոցով, հին եկեղեցին յանուն որ Վասուածածնի, ՚ի Պօղոսէ Առաքելոց շնուռականէր, բայց աւելի հաւանական է Վիլիկից թագուարոց առենուանները շնուռած ըլլուլը . որ պէս և իցէ հին եկեղեցին քակելով անոր տեղը նար փառաւուր կոփածու քարտամբք կամծու զիկէիւ եկեղեցի մի կառաւցածնին տեղեցւոյն ժողովուրդը իւրենց արդեամբը, բայց մէնք հին եկեղեցւոց նզոտ արձանադրուեց օրինակ ները զօր հաւաքեցինք, առա կը դնենք իւրաքանչիւն հաստրակաց: Այսպիսունի պատկերին արձաթեաց շրջանակին վրայ:

“ Ընեցաւ արծաթեաց շրջանակը արդեամբ ժողովուրդ հարտուն բան զարի թաւին Ո (600) ս .

Հին եկեղեցւոյ պատէն ելած քառ մի փայ երկամադիր տառերով դրաչմեալ այսպէս:

“ Ի թաւին Հայոց Աձէ: (677) նորոգեցաւ պարփակ հարտունի ճեղամբ թագաւորին հայոց Հեթից: ”

“ Դարձաւոյ նոյն եկեղեցւոց դրաչ-

բարաւորին շրջապատը գրած այսպէս.

“Որ վասն անշատի սիրոց քոյին ,  
բանդ ՚ի կուսէն առեր մարմին ,  
ազանհօք Աստուածաննին , թող ըզ  
յանցանսն Օալիճին . որ և հանգեաւ  
՚ի մեծ թուին ԶԿԵ (765) . յորժամ  
դասցես յախարհ կրկին , յարո զա  
փառաք . քոյին ամէն ո .”

Ո՞եծ մարմարոնեաց խաչ քար մի ,  
որուն երկայնութիւնը վեց թիզ և  
լայնութիւնը երկու , վասն հինգ խաչ  
փորագրուած , գեղեցիկ յօրինուածով ,  
մեծն ՚ի կեղրոնի , մասցեաները չորս  
անկիւնը . վերի կողմը այսպէս գրու  
ած է . “Քրիստո Աստուած ողորմեա  
Աստեփաննոսի հոգւոյն ո . Եւ խաչին  
անկիւններուն մ.ջ զոյդ տառերով  
դրեալ , Առողջ Որդիանո . պատուան  
դանին վրայ . և կանգնեցի Առորք քա  
ռամեւ Առորք նշանս ՚ի թուին Հայ  
ոց ԶՓԱ . (711) ՚ի բարեիրուութիւն  
հոգւոյն Աստեփաննոսի որ փոխեցաւ  
՚ի Քրիստո մեհեկ անի մէկ . ամէն ,  
եցօր իւրց Փոխնկայ ո .”

Սարզ թաշ անուանեալ տերակէն  
եկած քարի մի վրայ , որ քաղաքէն 8  
ժամ՝ հեռի է , գրեալ է այսպէս .

“Լրաւաք անմահ բարերարին , որ  
է պատճառ հանուրց գոյին . Առորք  
և հզաւը արքայն Եշմն , Տէր թա  
քաւոր հայոց զարմին , կանգնեաց  
զամբոց այս ահագին , նոցունց որք  
տառ ապաստանին . զհիմնադիր այս  
ամրոցին զթագաղարմն լրաւանդին , որ  
նա ափիէ մեծ գվեկին , որ ՚Իեզին  
քար անուն կոչի . աւ արտեցաւ չանիւք  
սորին ԶԿԵին (766) : Երդ որ ՚ի սա  
ապաստանին կէ կամ մորմնոց աշք նայ  
ին , առալ փոխարէն գտէր ոզդրմին , մէ  
նել ժառանգ ագին դրախտին . ամէնու  
լամբրոն գվեկին հին եկեղեցւոց

ֆլատակներէն գտնուած և բերուած  
բեւեռեալ իւոչ քարի մի վրայ + որոյ

երկայնութիւնը . երեք թիզէ և լայ  
նութիւնը երկու , մեծ խոցին թե  
և երուն տակը մէկմէկ փոքր խաչ ալ  
քանդակուած է . վերի կողմը կամա  
րածեւ . գրեալ այսպէս : “Աղորմեա  
ծառային քոյ յօհաննէսին , գաստպարին,  
պետքառուին . և ՚ի քառանկիւնու խոցին .

“Տէր , Աստուած , Յիսուս , Քրիստո  
ՉԽԾ (746) . ամէն ո . և պատուան  
գանին վրայ . “ողորմեա ծառային քո  
գրիւորի շինովի ամէն ո . ՚Իիլիսէ ձաւ  
միսի կուտած մղիթիժին մէջ պահարու  
նի զրան վրայի արձանագրութեան  
որինակը .”

“Եյս զուռն տեառն է արդարոց  
և բնակարան երկայնոց , պահեա զաւ  
շն արքայն Հայոց , որ է քաւիչ ամէն  
գործոց ո .”

Տարան քաղաքէն էր սատուածայ  
ին առաքեան Պօղոս , և նորին հոգե  
կիր Առորքն Եերսէս լամբրոնացի .  
արքեպիսկոպոս քաղաքին . ՚ի սմա  
ծաւ մեծ հանդիիր մեծն Եւոն  
թագաւոր հայոց յեկեղեցին Որբոյն  
Սոմիայ , Դրիգոր կամթու զիկոսէ որու մ  
ներկայ գաւառ Եերսէս լամբրոնացի :  
Տարան քաղաքէն 12 ժամ է լամբրոն  
գվեակն , ուր կը գտնուին բազմիսմիւ  
աւերակք եկեղեցեաց , վանորեից և  
բերդից իրենց հին արձանագրութիւն  
բայց բաղդր չյաջսկց զաննիք աշքէ  
անցնել և ՚ի գիր առնուուլ մեր նախ  
ներազմէ մնացած հնութեանց նշխար  
ներրուստիք կը թողաւմի ուրիշ պատեհ  
ժամանակի .”

Ապրուժագուոր վարդապէտ  
Տէր Յոշիաննէւեան .

ԵԱՐԴԻԿԱՅԻՆ ՎԻՃԱԿԻ ՆԱԽԿԻՆ  
ՏԱՐԲԵՐՈՒԹԻՒՆԻ

Հարուստը աղքատին աշխատու  
թեամբ աւելի հարուստ եղաւ . եւ